

## ՀԻՆ ԹՈՒՂԹԵՐ

I

ՀԱՅՐԻԿԻ ՆԱՄԱԿԸ ԽՈՐԵՆ ԽՐԻՄԵԱՆԻՆ\*)

ՍԻՐԵԼԻ Խորէն.

Ձեր երկու նամակէն ի զատ դեռ այլեւս ուրիշ նամակ չստացայ ձեզմէ. անշուշտ գրած էք, եւ նամակներդ կը թափառին ի ճանապարհ: Ո՞հ, որչափ հեռացանք իրարմէ, լոնտոնից ի Վան եւ Վանից ի Լոնտոն ո՞րչափ դժւարին է խօսել իրարու հետ: Մենք մեր պաշտօնը որչափ կարելի էր աւարտեցինք Անդլոյ մէջ. վաթսունէն աւելի, լորտ, մարգիղ, գուրք եւ բարլամենթի նշանաւոր անդամներէն մարդիկ տեսանք. Հայոց խնդիրը ներկայացուցինք իրենց. մեծ մասն զմեղ յոյսերով եւ խոստումներով քաշալերեց: Բայց մեր ինդիրը պսակող դոնֆերանսն է, որ պիտի լինի այս օրերս եւ չգիտենք թէ ո՞ւր պիտի լինի:

Այս որոշումն երբ յայտնի լինի, Արծւայ պէս պիտի հասնինք հոն. «զի ուր իցէ գէշն անդը ժողովեցին արծւիք»: Տեսցուք այդ մեծ, հզօր զիշակերները Հայոց արծւայն համար կտոր մի մոիկ պիտի թողովն: Անցեալ օրը Լոնտոնի կենդանաբանական պարունակը գնացինք եւ պատահեցանք այն ժամուն, երբ առիւծներու եւ վագրերու կերպակուրի ժամանակն էր: Գաղանաց մատակարար՝ ձեռքի կառքով միս բարձած բերաւ վանդակներու առաջը. հոն մարդ կը զարհուրէր գաղանաց մանչիւնէն:

Մի վանդակի մէջ երկու վագր կային, յորոց մին առաւել մեծ եւ կատաղի էր. երբ մատակարար երկաթի շիշով սորա բաժինը տւաւ. երեք օխանոց կտոր մի միսը, զազանն այս միսն կատաղաբար ժանիքներով առաւ, եւ նստաւ վանդակի դիմաց, սկսեց մամուռով միսն ուստել. երբ միւս ընկերին եւս բաժին պիտի տրուէր, սոսկալի կերպով կը կատաղէր մեծ դազան, այնպէս որ մատակարարն չի կրցաւ միւսին բաժին տալը. եւ այդ խեղձ տկար դազանն քաշւեցաւ մի քունջը, կարօտ աչքերով կը դիտէր միւսին վրա. զրկեալ ընկերին այս խեղձուկ կերպը մարդուն դու-

\*) «Հին թուղթեր» ընդհանուր վերնագրի տակ «Ա.Էմ»ը պիտի ունենայ յատուկ բաժին, ուր, առանց ժամանակադրական կարգի, պիտի ամփոփելին հին վաւերաթղթեր, նամակներ, գրական կտորներ, զանազան անցքերի վերաբերող տեղեկագրեր, գիւտանական թղթեր եւ այլն, որոնց հրապարակումը որեւէ չափով կարող է նպաստել հայ պահեալի պատմական եւ մշակութային երեսուների լուսաբանութեան:

թը կը շարժէր : Հետաքրքիր լինելով՝ հարցուցի մատակարարի՝ մի՞թէ այդ գաղանը քաղցած պիտի մնայ . ո'չ, ասաց, պէտք է յառաջ իւր կատաղի եւ հզօր ընկերը կշտանայ ցյագ . եւ երբ իւր սաստիկ կատաղութենէն զիջանի, ապա միւս ընկերի բաժինը կուտանք : Վարագայ Արծիւը իւր սուր աշխով դիմեց այս տեսարանը, որ մի ձիշտ եւ իրական պատկեր էր արեւելեան խնդրոյն : Ո՛չ, ես ինքնին մտախորհ լինելով ասացի . «Այս քաղաքակիրթ աշխարհիս մեծ մարդաղէլներ . . . պիտի ուտեն թուրքաստանի մեծ կառը միւները . զրկեալ Հայուն գէթ կտորիկ մի ուկոր պիտի թուղուն . սորա համար կարդարանայ խորագէտ Պիղմարքին խօսքը . «Թէ այս աշխարհիս վրա իրաւունքը հզօրինն է» :

Սիրելի Խորէն, ասա մտերիմներուդ թող աղօթեն, որ Հայոց արծիւը իւր բաժինը առնի եւ զրկեալ չի դառնայ :

Աղօթարար՝

Հայրիկ

Մայիս 16—28—(1878)  
ի Լոնտոն .

## ՇԱՀԱՆ ԶՐՊԵՏԻ ԱՆՏԻՊ ՆԱՄԱԿԸ ՂՈՒԿԱՍ ԿԱԹՈՒՂԴԻԿՈՍԻՆ

Երիցս երանեալ եւ Արժանաժառանդ Յաջորդի Աթոռոյ Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի, ինքնադլուխ Հովուապետի եւ Կաթոռլիկոսի ամենայն Հայոց, պատրիարքին Վաղարշապատու, եւ Հօրդ մերոյ Հոգեւորի Տեան ՂՈՒԿԱՍՈՒ, կամ նորին յաջորդի, ողջոյն, համբոյր եւ խոնարհութիւն ամենայն հպատակութեամբ նուիըէ :

Աննահանջելի պարտ իմն է ապաքէն անձինս սեպհականի՝ ծառայել ըստ իմովսանն կարողութեան, ի պարծանս երկնակառոյց Աթոռոյ Սրբոյ էջմիածնի, եւ յօգուտ տանս Ապքանաղեան :

Ես խոնարհագոյն ծառայ եւ հպատակ Հոգեւոր բարձրութեանդ, Յակոբ Զրապետեան՝ ծնունդ Եղեսիոյ, հասակաւ երեսնամեայ, եւ անարժան Արեղայ, որ երբեմն աշակերտեցայ Պօղոսի վարդապետի Բաղիշեցւոյ՝ որ Առաջնորդ էր ի Հայրենին իմ, ընդ որ չուեցի նախ յԵրուսաղէմ, ապա ի Հոռովմ, ուր բաժանեալ իմ ի նմանէ՝ կացի ի զանազան քաղաքս իտալիոյ, վարժելով իմ ի գիտութիւն Եւրոպական լեզուաց, յուսումնականութիւնս եւ յայլ ներքին եւ արտաքին մակացութիւնս : Հուսկ յետոյ հրաւիրեալ զոլով իմ ի Գաղիական Տէրութենէն եկի ի մայրաքաղաք նորուն ի լուսետիա, այն է Փարէզ, ուր ի վեշտասան ամսոց հետէ՝ կարդեալ եղէ ի նոյն Տէրութենէն դպիր լեզուի եւ բանասիրութեանց Հայոցս, եւ թարգման արքունական յիրս քաղաքական :

Յընթացս այս ամենայն անցից անցելոց ընդ կենօս՝ մինչեւ ցայսօր ժամանակի, հարկաւոր իմն վարկեմ յայտ առնել Հոգեւոր Տէրութեանդ, թէ՝ զհնաղանդութիւն խորին սրտի, եւ զենթարկումն կամաց եւ մտաց՝ առ Սուրբ Աթոռն էջմիածնի՝ զոր ընկալայ ի ծննդենէ անտի, միշտ անարատ պահեցի եւ պահեմ չնորհօքն Քրիստոսի:

թէպէտ եւ ի բազում ժամանակաց հետէ ցանկայի՝ առաջի դնել Հոգեւոր Տէրլթեանդ զսոյն զայս ուխտ սըտիս; բայց ընդ չունել իմ զայլ իմն առփթ՝ չիշմէի գրել համարձակել. բայց այժմ ի դալ դիպուածոյ՝ այն է գլերն կամ ժողովն Գաղղիոյ՝ զթղթակցութիւն եւ զեղայրական միութիւն եւ բարեկամութիւն ունել կամելով ընդ վեհութեանդ, աղաչեաց եւ յանձնեաց ինձ ամենայն թաղձանօք գրել զբազում բանն ի դիմաց իւր առ Հոգեւոր բարձրութիւնդ: Սակայն յառաջ քան զպարզաբանել իմ զայսանէ՝ ցանկամ զդոյզն ինչ բանս վիպասանական զԳաղղիոյ եւ զնորուն Եկեղեցւոյ, առաջի կարգել առ ամբողջ ըմբռնումն առարկային:—

Յայտ լիցի Հոգեւոր Տէրութեան քում, թէ նախնի Եկեղեց-  
յական կրթութիւնք Գալզիոյ, նոյնպէս եւ քաղաքական օրէնք,  
թէ՛ վասն կիրառութեան ինքնահնար եւ բոնակալական իշխանու-  
թեանց Պապից Հոօմայ եւ թագաւորաց, եւ թէ՛ վասն անքարե-  
խառնութեան եւ անհոգութեան ոմանց Եկեղեցականց, սակաւ  
առ սակաւ խանդարեալք էին գրեթէ ըստ ըոլորին. ուստի Եկե-  
ղեցական եւ թագաւորական անկարգութիւնք ի չափազանց ծայրն  
հասեալ էին արդէն. այնքան՝ մինչ զի ժողովուրդն չկարէր եւ եւս  
հէծել:

Վասն որոյ՝ յարեաւ անուանի վէպն կամ խոռվութիւն Գաղղ-  
ղիական՝ յամի Տեառն 1789, ի կողմանէ ժողովրդեան, ընդէմ  
եկեղեցական եւ քաղաքական գլխաւորաց՝ անկարգապէս եւ ազօ-  
րինաւոր վարողացն։ Իրը բոլոր բնակիչք Գաղղիական տէրու-  
թեան ի համակամ կարծիս միաբաննեալ՝ խնդրէր ի թագաւորէն,  
ի խմբէ աղնուաց եւ ի յառաջակայէն եկեղեցական դասու, զբար-  
ձումն անկարգութեանց, եւ զվերանորոգումն վաղընջական բա-  
րեկարգութեանց։

Առաջարկութեանք իմաստունք եւ ծերք խոհականք, գտեալ ի թիւս իւրաքանչիւր դասուց Գաղղիական Երւստի (?) , ի ժողով գումարեալ յորդորեցին նախ զգղերն՝ առ վարիւ ըստ վերոյգրեալ կարգաց եւ կրթութեանց հաստատելոց ի սրբոց Առաքելոց, ժողովոց եւ Հարց . եւ ապա զթագաւորն իւրեանց՝ առ կառավարել ըստ Աստառծագիր բնական եւ մարդկային իրաւացի օրինաց :

Բայց սոքա ո՞չ միայն չհաւանեցան այսդ ամենայն բանաւոր եւ արգար խորհրդոց, այլ եւ ի բարկութիւն եւ ի վրէժ շարժեալք ընդդէմ ժողովրդեանն, ոմանք ի նոցանէ ելին յարտաքս Գաղղիոյ եւ յարուցին զօտար Տէրութիւնն. Հակառակ սեպհական ազգի իւրեանց. իսկ այլք մնալով ի միջի նորուն՝ կեղծելով զանձինս եւ

գկարծիս իւրեանց յարտաքուստ, հնարէին զկերպ կերպ միջոցս գաղտաբար՝ առ ի վրդովել եւ դաւաճանել զժողովուրդն. բայց մինչ սա՛ տեղեկացաւ ամենից, եկն բարկութիւն Աստուածային ի վերայ անօրինաց՝ որոց զժիւ մեղաց արդէն լցեալ էր. ուստի յարեաւ հանդէս ընտանի պատերազմաց, վրէժառութեանց, կոտորուածոց եւ սպանութեանց :

Ի սակի այսպիսի մահուամբ պատուհասելոց գտաւ եւ թագաւորն Գաղղիոյ. ժողովուրդն ապա բարձրացեալ գոլով ի մէջ այնչափ անտանելի վրդովմանց, եւ զինորդն բերիական դիւրափոխով լինելոյ միապետական կառավարութեան իւրոյ յարդարութենէ յանիրաւութիւն առեալ ունելով, ի գործ ետ զամենայն զօրութիւն իւր եւ զիաննար\*), յաղթեաց ամենայն ներքին եւ արտաքին խոընդուաց, եւ հաստատեաց զհասարակասկետական տէրութիւն, ենթարկելով օրինաց եւ պարաւանդեալ՝ առ կառավարել ըստ նուցունց պատգամաց : Եւ արդէն ութն ամք են՝ յորմէ հետէ ի ձեռն սոյն տեսակ կառավարութեան վարի Գաղղիական լայնածաւալ տէրութիւն, որ ունի աւելի քան զերեք հազար եւ զերկու հարիւր բիւր բնակիչս : իսկ Լուտետիա կամ Փարէզ քաղաքն արքունական ունի աւելի քան զհարիւր բիւրս բնակչաց :

Ի բաց թողեալ իմ առ այժմս զայս ամենայն բան վերաբերեալ ի քաղաքական իրո՞ւ գտանամ առ նպատակ թղթոյս :

Եկեղեցականք Գաղղիոյ՝ այսինքն այնոքիկ՝ որք սիրէին եւ շանկային բարեկարգութեանց, զկնի հաստատութեան Հասարակագետութեան ի ժողով գումարեցան ի քաղաքն Լուդետիա, ի Մայր Եկեղեցին Աստուածնայ : Սոյն ժողով սկսեալ յամի Տեառն 1797ին, եւ ի 15էն Օգոստոսի աւուր վերափոխման կուսին՝ տեւեաց մինչ ի 12 նոյեմբերի այնր տարւոյ, որ եւ բաղկացեալ ի բազում եպիսկոպոսաց եւ քահանայից : Ժողովս այս գրեաց յայնժամ զզանազան նամակս առ Պապն առ ի ծանուցանել եւ խնդրել զհաւանութիւն նորուն եւս . որովհետեւ նպատակ ժողովոյն էր շինութիւն Եկեղեցւոյ եւ օգուտն հաւատացելոց . բայց այս ամենայն բանք ո՛չ դոլով նպաստաւորք առ տարածումն ինքնահնար եւ իւրապահանջ հեղինակութեան Հոօմայ, եւ ոչ առ շահ եւ օգուտ իւր եւ համակցաց իւրոց, վասն որոյ սկսան սոքաբաց յայլ աղգի աղգի զրաբարտանաց, հերձուածողս կոչել զեկեղին Գաղղիոյ՝ ըստ օրինակի զոր արարին անիրաւապէս Ազգին մերոյ լուսաւորչազաւանի եւ եւս : Եւ այս ինչ լուր անհիմն եւ անստոյդ տարածեալ եղեւ մինչեւ առ ազգս օտարս եւ հեռաւորս . բայց որ սիրէ զնչմարտութիւն եւ դատէ աննախանձ սրտիւ, չկարէ զայսպիսի սոտորոգութիւնս առարել Եկեղեցւոյն Գաղղիոյ, որոյ գաւանութիւն հիմնեալ է ի վերայ Աւետարանական եւ Առաքելական բանից, եւ համածայն վարդապետութեանց նախնի սուրբ ժողովոց եւ Հարց :

\*.) Այսպէս է այս ստորագծւած նախադասութիւնը բնագրին մէջ :

Ժողովս այս՝ յետ կարգելոյ զբարեկարգութիւնս ի ձեռն բազում կանոնաց առ կառավարումն եկեղեցւոյն իւրոյ, զրեաց առ զանազան ազգս եւ եկեղեցիս առ ի առնել զեղբայրական միութիւնս, եւ ցանկայ զի ամենայն ազգք՝ ի ծագաց արեւու մինչեւ ի մուտս, միոյն Քրիստոսի Երկրպագուք, միաբանութիւն կալցին ընդ միմեանս. եւ ամենայն Հովուապետք անկախք ի միմեանց եւ միաբան ընդ իրեարս՝ հովուեսցին ըստ տարազու նախնի եկեղեցն Ասիոյ, Ափրիկոյ եւ Եւրոպիոյ, զսեպհական հօտս յանձնեալս ինքեանց հաւասար իշխանութեամբ՝ ի միենոյն ծայրագոյն Հովուապետէն Քրիստոսէ:

Ուստի եւ մին յեպիսկոպոսաց ժողովոյն՝ այն է Հէնրիկոս Կրէկուար եպիսկոպոս Պլուա քաղաքին Գաղլիոյ\*), ծանօթացեալ ընդ իս՝ յայտնեաց զցանկացեալն նպատակ ժողովոյն, եւ խնդրեաց յինէն՝ գրել ի գիմաց նորուն առ Հովեւոր Տէրութիւնդ, առ ի աառջարկել Բարձրութեանդ զդիտաւորութիւն զեղբայրական հաղորդակցութիւնն ունելոյ, եւ առ ի գիտել զտրամադրութիւն Հովեւոր Զօրդ:

Ի զանազան նուազու՝ զերկար խօսակցութիւնս կալայ ընդ սոյն եպիսկոպոսի ի վերայ այսց իրաց, յորս զարժանիսն յիշատակաց՝ ամենայն զովութեամբ խօսեցայ զԱրժանաժառանդ Յաջորդաց Սրբոյ Զօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի. նոյնպէս եւ զազնիւ Ազդէն մերմէ Հայկազնեայց ըստ պարտին եւ ըստ պատշաճն. եւ ցուցանելով եւս թէ՝ սեպհական բարք է ազգին մերում ունել զսէր, զիսաղազութիւն եւ զմիաբանութիւն ընդ ամենայն ազինս, մանաւանդ ընդ Գաղլիացիս, ընդ որս ի սկզբանէ Մետասաներորդ գարուն մինչ ի վախճան Չորեքտասաներորդին՝ կալաք զաղգի ազգի առնչութիւնս, որպէս եւ պատմութիւնք վկայն, որպէս եւ տապան գերջին թագաւորին մերոյ Լեւոնի վեցերորդի՝ փախչելոյ ի ծոց Գաղլիոյ, հանգուցելոյ ի Լուսեաթա, եւ թաղելոյ յեկեղեցին Կելեստինեանց յամի Տեսոն 1393ին, մինչեւ ցայսօր ժամանակի կենդանի վկայութեամբ ցուցանէ թէ մեծէր առնչութիւն մեր՝ զոր ունէաք ընդ Գաղլիոյ առ այնոսիկ ժամանակս :

Հուսկ յետոյ պատուհասք ի պատիժ մեղաց ի վերայ մեր գալով, եւ լինելով ենթարկեալք լծոց անհաւատից, զոլով աշխարհ մեր Հայսասաան կարի հեռացեալ ի Գաղլիոյ, եւ չունենալով մեր եւս զերթեւեկութիւն սեպհական նաւարկութեանց, եւ յայլ զանազան տեսակ արդելմանց սակա՝ չեղեւ կարելի յարատեւել զերթեւեկութիւն միաբանական հաստատեալ ի մէջ մեր:

Բայց այսու ամենայնիւ՝ արժանաժառանդ Յաջորդք Սրբոյ

\* Անրի Կրէկուար Պլուայի Եպիսկոպոս (1750—1830) Փրանսական մէծ յեղափոխութեան ըրչանի ականանոր Հովեւորականներէն մէկը, որ անցնելով ժողովրդի եւ յեղափոխութեան կողմէ՝ ընդդէմ արքայի եւ արքայականներու աչքի զարնող զեր կատարեց իրեւ բարձրագոյն ժողովներու եւ գիտական կանոններու անդամ։ ԽՍԲ.

Հ

Հօրն մերոյ Գրիգոր Լուսաւորչի, ցանկալով միշտ ըստ պատուի-  
րանի Տեառն՝ անչէջ սիրով լինել ընդ ամենիսին, եւ ըստ որում  
զլուխ եւ հաստատութիւն ամենայն սիրոյ կայանայ ի Հոգեւոր  
իրս, եւ ի համակերպութիւն կարծեաց, վասն որոյ Սրբազն Կա-  
թուղիկոսունք մեր սուրբ Աթոռոյն կջմիածնայ՝ գրեցին ի զանա-  
զան նուազս առ Սրբազն Պապս Հոօմայ, իր առ գլուխն բոլոր  
Եւրոպական Եկեղեցւոյ, յորմէ հաղորդիլ ունին եւ կալուլ զո-  
րինակ սիրոյ եւ միաբանութեան՝ անդամք քրիստոնեայ մարմնոյ  
Արեւմտեան Եկեղեցւոյ. բայց Հոօմ որոնէր եւ ջանայր յաւէտ  
զտէրութիւն եւ զիշմանութիւն իւր տարածել ամենայն համա-  
մանօք ի վերայ ազգաց, եւ զոմ զործէր մասնաւորապէս՝ առ ի  
յարուցանել զհօտ ազգին մերոյ՝ ընդգէմ սեպհական եւ օրինաւոր  
Հովուաբետի իւրոյ, եւ յափշտական իմն կերպիւ հնադանդեցու-  
ցանել ինքեան՝ քան թէ զայսպիսի միաբանութիւնս առնել ըստ  
Աւետարանական հրամանի, վասն որոյ ցանկալին այն բան չեղեւ  
երբեք ի վախճան հասեալ:

Եպիսկոպոս այս՝ թէպէտ եւ տեղեակ է ըստ մասին այսց եւ  
այլ բազում բանից, զոր խօսեցայ ընդ նմայ, բայց կամէր լիովին  
վերահասու լինել պատճառաց բաժանման մերոյ յԵկեղեցւոյն  
Հոօմայ, եւ ծանօթանալ յատկութեանց եւ բարուց Հայոց այսր  
ժամանակի:

Վերջապէս զինի այսոցիկ բանից, այն Կրէկուար եպիսկո-  
պոսն ի գիմաց ժողովոյն յանձնելով յանձնեաց ինձ զրել բարձրու-  
թեանդ, նախ թէ՝ կամէր զյատուկ նամակս (գրել) Հոգեւոր  
բարձրութեանդ, բայց ոչ համարձակեցաւ, վասն որոյ կամի նա-  
խապէս իմանալ եթէ այս ինչ հաճելի թուելոց իցէ Մեծութեանդ։  
Երկրորդ՝ եթէ ցանկայ ամենայն սերտ սրտիւ ունել զթղթակցու-  
թիւն եւ զբարեկամութիւն ընդ սուրբ Աթոռոյդ, զայսմանէ եւս  
կամի իմանալ զհաճութիւն Մեծութեանդ։ Երրորդ՝ եթէ զծառա-  
յութիւն ինչ հրամայել ունիս, ի նշան սիրոյն իւրոյ առ Ազգն մէր՝  
ամենայն բաղձանօք կատարել ունի։ Զորբորդ՝ ետ զօրինակ մի  
ի գործոց Գաղղիական ժողովոյն հանդերձ կնքաւ իւրով, առ ի  
առաքել առ սուրբ Աթոռդ, եւ սպասէ ամենայն թաղծանօք պա-  
տասխանույն այսց ամենայն բանից։

Ապաքէն խորին իմաստութիւն Հոգեւոր Տէրութեանդ քաջ  
ճանաչէ թէ՝ առնչութիւն Զեր եւ թղթակցութիւն կամ բարեկա-  
մութիւն, կարէ օգուտ ազգին մեր լինել. զի յայնժամ. (կարէ)  
ազգն մեր ունել զեկեղեցիս, ապարանս, եւ զպրոցս ի մէջ այսմիկ  
Տէրութեան, եւ զամենայնն ենթարկելով ընդ հնադանդութեամբ  
եւ իշխանութեամբ Սրբոյ Աթոռոյն կջմիածնայ։ Նաեւ Հոգեւոր  
Տէրութիւնդ կարես հաստատել տալ զեկամուտս այսոցիկ տեղեայ  
ի Հայ վաճառականաց, որք դան ի Գաղղիա վասն առեւտրու-  
թեան։ Դարձեալ թուղթք, թանաքք, եւ վարձք աշխատողաց ի  
տպարանս՝ սակաւագինք յոյժ, ի կազմել Զեղ տպել տալ աստ  
զՀայկական գրեանս եւ վաճառել աստ եւ ի Հայաստան, ո՛չ միայն

պարծանք մեծ լինի Սրբոյ Աթոռոյն, այլ եւ զմեծամեծ շահսրբերէ նմա:

Զայս ինչ եւս գիտել արժան է Հոգեւոր բարձրութեան Քում, թէ այժմեան կառավարութիւն Գաղղիոյ, չէ որպէս զհին կառավարութիւն. եւ ո՛չ որպէս զայն՝ որ ի Հոօմ, ի Վենետիկ եւ յայլ տեղիս, ուր չպոյ ազատութիւն տպել, ուսուցանել, ունել գեկեղցիս, եւայլն, ըստ լուսաւորչադաւան հաւատոյն մերոյ: Բաց յայսոցիկ իրաց, Գաղղիա՝ որ յոյժ սիրէ զագըն մեր Հայոց, եւ քաջ ճանաչէ զսեպհական բարս նորա, գուցէ ընդ մերձենալն բանակին իւրոյ (որ այժմ յաշխարհ Եղիպտացւոյ եւ Ասորոց) գէսպի Կիլիկիա, ի փոքր եւ ի մեծ Հայաստան, յայնժամ Գաղղիա աւելի Հայսց լինի նպաստամատոյց, եւայլն, քան թէ այլոց աղդաց Արեւելեայց:

Պարտ իմն գոլովլ անձինս հպատակելոյ Սրբոյ Աթոռոյն էջմիածնայ՝ ծանուցանել զամենայն ամենայն հանդամանօք, հարկաւոր համարիմ մասնաւոր իմն յիշատկօք խօսիլ զվերոյգեալ շենրիկոս Կրէկուար Եղիսկոպոսէ, որ է քաջ հմուտ ներքին եւ արտաքին դիտութեանց, օրէնսդրական եւ քաղաքական իրաց: Սա աշխատի անդադար ի շինութիւն եկեղեցւոյ եւ յօգուտ ազգին իւրոյ՝ որպէս Եղիսկոպոս վասն իւրոյ թէմի, որպէս Հայր ժողովոյն՝ վասն եկեղեցւոյ ի հասարակի, եւ որպէս անդամ օրէնսդրութեան եւ Գաղղիական Համալսարանի՝ վասն բարեկարգ կառավարութեան եւ ծաղկեցուցման դիտութեանց եւ արուեստի:

Մասնաւոր սէր եւ հակումն սորա առ ազգս մեր Հայոց՝ մեծ է յոյժ արդարեւ. թղթակցութիւն Հոգեւոր Բարձրութեանդ ընդ ամա, զոչ սակաւ օգուտս բերել կարէ Սրբոյ Աթոռոյն էջմիածնայ: Ծանուցանել պատշաճ համարիմ Հոգեւոր Բարձրութեանդ՝ թէ մամենայն զգուշութեամբ եւ ապահով միջոցաւ առաքեմ զնամակս զայս, եւ պարունակեալն նորուն՝ ըստ ամենայնի գաղեալ մնալոց է ի սրտի իմում:

Եթէ բարերջանիկ տրամադրութիւն կամաց Մեծութեան կամի եւ ամենայն մանրամասնութեամբ տեղեկանալ վարժում կամի եւ ամենայն մանրամասնութեամբ տեղեկանալ վարժապետութեան Գաղղիական Եկեղեցւոյ, որ այժմ չէ ընդ իշխաղապետութեան գաղղիական Եկեղեցւոյ Սրբոյ Աթոռոյդ թարգմանեալ նութեամբ Պապից, Հպատակեալս Սրբոյ Աթոռոյդ թարգմանեալ պարզապետութիւն նոցին ի մեր լեզու, եւ զմերն ի նոցայն, եւ զվարդապետութիւն առաջի խորին խմասութեանդ: Եւ ամենայն խորապետութեամբ խնդրեմ աղաչելով, հրամայել անարժան ծառայիդ նարհութեամբ խնդրեմ աղաչելով, հրամայել անարժան ծառայիդ զամենայն ծառայութիւնս առ յինչն կարելիս:

Յաւարտ բանիցս ամենից՝ խնդրեմ զներումն ի ներողամտութենէ Հայրութեանդ, եւ խոնարհեալ առ սուրբ Պարշապարդ, Հայցեմ եւ սպասեմ ամենայն թախանձանօք զսուրբ եւ զԱռաքեալայց:

Հական օրհնութիւն Սրբոյ Աթոռոյն Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի :

Մնամ Ամենաերջանիկ Տեառնդ Հոգեւորի  
խոնարհագոյն ծառայ

ՅԱԿՈՎԻ ԶՐՊԵՏԵԱՆ Ի ՏԱՆԷ ՇԱՀԱՆԵԱՆՑ.

Գրեցաւ ի Լուտետիա

Յամի Տեառն 1800 եւ Յունվարի 28ին :

Ուղեւորութիւն նամակաց առ իս՝ է ըստ այսմ օրինակի .—  
ի Փարէզ, ի Դրքարանն Աղջին Գաղղիոյ, եւ ի ձեռս Յակովայ  
Զրպետեան, վարժապետ Հայկացեան լեզուի : Իսկ Գաղղիացե  
լեզուաւ այսպէս... (կը պակսի Քրանսերէն հասցէն) :

Նամակը այսպիսի վերագրաւ, հանդերձ երկատեսակ բար-  
բառօք գրեալք եւ յանձնեալ առ զեսպանն Պրուսիոյ եւ կամ Դա-  
նիոյ որ ի Կոստանտոնուպոլիս, ամենայն ապահովութեամբ հա-  
սանել ունին աստ առ իս :

